

## ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ

**ԺԱ. ԴԱՐ**

ԳՐԻԳՈՐ ԱԿՈՌԵՑԻ  
(1000? - 1070?)

Գրիգոր Քին. Ակոռեցի՝ ճարտար գրիէ եւ ծաղկող: Մնած է ժԱ. Դարու սկիզբը: Արդին էր Անանիա քազմաշնորհ քահանայի՝ մեռած ի Բիլանդիոն (շ. 1026): Աւնքը եղբար մը Գէորգ անունվ, յայտնի գրիէ, որուն որդիին Յովհաննէսին կը կտակէ իր գրած Աւետարանը:

Մանկութեան տարիին, ինքը եւ եղբարը աշակերտած են Փիլիպոս քահանայի, եւ անոր որդիներուն՝ Մտեփանոսի եւ Սահակի:

Սենեքերիմ թագաւորի գաղթէն յետոյ, Այրարատի Ակոռի գիւղէն ինքն ալ ընտանիքին հետ կը գաղթէ եւ կը հաստատուի Սերաստիա:

Իր գրչական գործունէութենէն ծանօթ է մէկ Աւետարան, զոր գրած եւ ծաղկած է իր անձին համար, 1066 թուին, Սերաստիոյ մէջ. — Զեռ. Երեւանի, թիւ 311: Ցիշտ. Զեռագրաց, թիւ 113:

Այս թանկարժէք Աւետարանը հետագային սեփականութիւնը դարձած է Ներսէս Շնորհալիի, որ նուիրած է զայն իր եղբօր Զօրպարի որդիին՝ Գրիգորիսի. — Ցիշտ. Զեռ., էջ 575-6:

Սա ալ 1194 թուին նուիրած է զայն իր բրոդը ամուսին, Ներսէս Լամբրոնացիի հօրեղբօր որդի, եւ Պապեռոն բերդին տէք, Բակուրան իշխանին. — Նոյն, էջ 563:

**Լ. Թ. Ազարեանի տեսութեամբ, «Անբաստիայի 1066 թ. ծեռագիրը մեծ չափով օգնում է պարզաբանելու Կիլիկեան մանրանկարչութեանը վերաբերող մի շարք հարցեր»: — Կիլիկեան Մանրանկարչութիւնը ժԲ. - ժԳ. Դարբերում, Երեւան, 1964, էջ 30-31:**

Այսուր ան կը գրէ: «Այս ծեռագրի մանրանկարներում եւ զարդապատկերներում առաջին անգամ հանդիպում ենք մի շարք այնպիսի մտահիների, որոնք հետագայում բնորոշ են գտննում Կիլիկեան ծեռագրերի համար»: — Նոյն, էջ 67:

ՑՈՎԱԱՆՆԵԽ ՄԱՆԴԱԿԱՎԱՆՆԵՑԻ

(1010? - 1070?)

Ճարտար գրիէ եւ նկարիչ Յովհաննէս երէց ծնած է ժԱ. Դարու սկիզբները: Հօրը անունն էր Դաւիթ, մայրը կը կոչուէր Մարիամ: Ձինքը կը կոչն Սանդղավանեցի, այնտեղ գործած ըլլալուն պատճառաւ: Իր գործունէութեան կարճ մէկ շրջան միայն ծանօթ է, որ է ժԱ. Դարու երկրորդ կէսին առաջին տասնամեակը: Այդ թուականներուն գրած եւ ծաղկած, կամ լրացուցած կը համարուի երեք նշանաւոր Աւետարաններ, որոնք են,

1. — Աւետարան, 1053, Սանդղայ Վանք: Գրող եւ ծաղկող՝ Յովհաննէս երէց, որդի Դաւիթ եւ Մարիամ. — Զեռ. Երեւանի, թիւ 3793: Ցիշտ. Զեռ., թիւ 105:

2. — Աւետարան (Բեզինց), գրուած 1060 թուականէն առաջ, ծեռամբ «Ատեփանամի անարժան քահանայի եւ փանարի» արուեստաւորի եւ յետին գծագրի: Պակաս

**Գամէք էֆ. Զեռ դրած մէկ քառթէն իմացեր է որ իրեններուն բռնած տունը ջերմատ դիրքէ մը վրայ է և այս պատճառաւ նոր տուն մը վարձելու հետամուռ են ջեղեր: Կը խնդրէ որ դուք ալ հոգածու գանուիք յարմար և օդաւեւու ու առանձին տուն մը գտնելու, հոգ չէ թէ վարձքը քիչ մը աւելի ըլլայ: Նոյնպէս կը խնդրէ հազորդել իրեններուն որ աղոսք ազէկ նային, միշտ գրեն, և մասնաւորապէս զգոյշ և քաշուած ապրին»:**

**Երսաւանդ Վարդ. ի ընտանիքը 3-4 չարաթէ ի վեր մեկնած են Պոլսէն և գերւուածին նայելով Ֆիլիպպէ հաստատուած են, թող գրեն իրեն թէ ինչո՞ւ Ամերիկան մէկնած ցարքու:**

ԶԱԼԻԷՆ ԱՐԲ.

Պատրիարք Կ. Պալոսյ

մնացած ցանկերը եւ աւետարաննառաջները լրացուցեր եւ կազմեր է Յովհաննէս Երէց 1060ին: Այս Աւետարանէն այժմ կը մնան 21 թերթեր, երեւանի Մատենադարանը, թիւ 10099. — Յիշտ. Զեռ. թիւ 109, 111: Քանրեր Մատենադարանի, թիւ 8, էջ 140–241, Տ. Ա. Խզմայլյան:

3. — Աւետարան (Մողնու) ԺԱ. Դար, գրիչ եւ ծաղկող՝ Յովհաննէս. — Զեռ. Երեւանի, թիւ 7736: Քանրեր Մատենադարանի, թիւ 10, էջ 379–398, Արտաշէս Մաթեվոսեան:

«Մողնու Աւետարանի նկարները ճոխ են, կերպարները՝ հանգիստ, գրչութիւնը շրեղ: Վարպետ գրիշը նկարների եւ գրութեան մէջ մարմնաւորել է քրիստոնէութեան նկատմամբ հաւատացեալի ունեցած սէրը, յոյսը եւ հաւատը, որը պատճառն է ծեռագրի ներգործող հանգիստ տրամադրութեան» (էջ 394):

«Մողնու ծեռագրի տեսարանների յօրինուածքներում դետայների բաշխման, թանձր ներկերով թէեւ լայն, բայց մանրակրկիտ գեղանկարչական կատարմամբ աչքի ընկնող վարպետութեան մէջ զգացւում է որոշ դպրոցի երկարատեւ պրակտիկա եւ հմտութիւն» (Հին Հայկական Մանրանկարչութիւն, Երեւան, 1952, Լ. Ա. Դուրյոնվո):

## ԺԲ. ԴԱՐ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԿՈՇԻԿ (1125? – 1195?)

ԺԲ. Դարուն ապրող նշանաւոր մանրանկարիչ: Ծնած է մօտաւորապէս 1125 թուին: Դործած է ընդհանրապէս Սկեւուայի մէջ: Եղած է ուսուցիչ Մլինեցի Գրիգոր գրի, որ զիեր կը ներկայացնէ, 1174 թուին, իրեւ «պատուական ծերունի». — Յիշտակարանը Զեռագրաց, էջ 458:

Կոստանդին գրի գործերէն ծանօթ են յորսը. Կը թուենք ժամանակագրական կարգով:

1. — Աւետարան, գրուած 1173ին Գրիգոր Մլինեցի կողմէ, Կոստանդին քանանայի համար, ծաղկուած Վարդանի եւ Կոստանդինի ծեռքով: — Յիշտ. Զեռագրաց, էջ 448:

2. — 1191ին նկարազարդած է Ներսէս Լամբրոնացի Սաղմոսաց Մեկնութիւնը. — Յիշտ. Զեռ., էջ 566, ծանօթ. 4: Սիոն, 1949, էջ 185 (Ե):

3. — Աւետարան, գրած եւ ծաղկած է 1193ին, Ակեւուայի մէջ, Ներսէս Լամբրոնացի եւ եղորը՝ Հեթուումի համար. — Զեռ. Վենետիկի, թիւ 125: Յիշտ. Զեռ., թիւ 253:

Լ. Ռ. Ազարեանի համաձայն, «Կոստանդինը, Վենետիկի 1193 թ. Աւետարանում համամասնութիւնների եւ առանձին մոտիւնների դասաւորութեան բնագաւառում, հանդէս է բերում ներդաշնակ կոմպոզիցիայի արտակարգ զգացողութիւն».

— Կիլիկեան Մանրանկարչութիւնը ԺԲ. — ԺԳ. Դարերում, 1964, Երեւան, էջ 70–71:

4. — Աւետարան, գրած եւ ծաղկած է 1195 թուին. հաւանօրէն Սկեւուայի մէջ, Ներսէս Լամբրոնացի եղոր՝ Ապիրատիշինին պատուէրով. — Զեռ. Նոր Զուղյի, թիւ 24:

Կարծէ դիտել որ 1173էն մինչեւ 1191 տասն եւ եօթ տարիններու միջոց մը պարապ կը մնայ:

ԳՐԻԳՈՐ ՄԼԻՆԵՑԻ (ՍԿԵՎՈՒԱՅԻ)

(շ. 1150 – + 1215)

Մեծահոչակ գրիչ եւ մանրանկարիչ, որ բնդհանրապէս աշխատած է Սկեւուայի մէջ, 1173–1215 թուականներուն: Կարճ ժամանակով գտնուած է Հռոմէլկայ (1174) եւ Մլինոյ անապատը (1198): Իրեն ժամանակակից Սկեւուացի Գրիգոր Վարդապետէն (1150? – 1220?) զանազանելու համար յարմար եղած է զինքը Կոչել Մլինեցի, Սկեւուացիի փոխարէն:

Գրիգոր աշակերտած է Վարդան գրի (+ 1173) եւ Կողջկա մականուով յորջորդուած Կոստանդինի (+ 1195): Իր կարգին ուսուցիչ եղած է իրեն անուանակից, եւ թերեւս նաեւ հայրենակից, Գրիգոր սարկաւագին, որուն վիճակուած է լրացնել այն երկու Աւետարանները, որոնք անաւարտ մնացած էին իր ուսուցչին մահով:

Մլինեցի Գրիգոր գրիչ բազմարդիչ արուեստագէտ մը եղած պէտք է ըլլայ, նկատելով որ ան աշխատած է քառասուն

երեք տարի, եւ մեզի ծանօթ իր վեց գործերէն առաջին երեքը իրագործուած են երկու տարրուան մէջ, 1173-1174, իսկ փերջին երկութը կը կրեն 1215 թուականը, միջանկեալ քառասուն տարիներէն յայտնի է մէկ ծեռագիր միայն: Այնպէս ահաւոր աւեր գործած են ժամանակի ժանտաժուտ ժանիբները, եւ չար մարդոց քանդիչ կիրքերը, որոնցմէ փրկուած են սակաւ երկեր սոսկ: Հետեւեալ ծեռագիրներու մասին ծանօթութիւններ կը գտնուին ներկայիս:

1. — Աւետարան, երկաթագիր, գաղափարած է Սկեւուայի մէջ 1173ին, Լամբրոնացի Ներսէսի տրամադրած օրինակէն, Կոստանդին քահանայի համար: Մաղկագորդումին մասնակցած են իր ուսուցիչները՝ Վարդան եւ Կոստանդին. — Յիշատակարանը Զեռագրաց, Անթիլիաս, թիւ 204:

2. — Նարեկ, փոքր երկաթագիր, գրած եւ ծաղկած է Սկեւուայի մէջ 1173ին, Լամբրոնացի Ներսէսի պատուէրով. — Յիշտ. Զեռ. Երեւանի, թ. 1568:

3. — Աւետարան, մեծ երկաթագիր, գրած եւ ծաղկած է Հռոմիլայի մէջ 1174ին, Ներսէս Շնորհալի եւ անոր յաջորդող Դրիգոր Տղայ կաթողիկոսներու պատուէրով. — Յիշտ. Զեռ., թիւ 209:

4. — Աւետարան, միջին երկաթագիր, օրինակած է 1198ին, Մլէճի եւ Սկեւուայի մէջ, Աղամ մակղիռով յորդորուուած Մտեփանոս քահանայի համար. — Յիշտ. Զեռ., թիւ 278:

5. — Աւետարան, երկաթագիր, օրինակած է Սկեւուայի մէջ 1215ին, քանի սպասաւոր Մտեփանոս քահանայի պատուէրով: Լրացումը կատարած է իր աշակերտը՝ Գրիգոր սարկաւագ, Տարոնի մէջ 1216ին. — Յիշտ. Զեռ., թիւ 350: Զեռագիր Նոր Չուղայի, թիւ 25:

6. — Աւետարան, միջին երկաթագիր, օրինակած է Սկեւուայի մէջ 1215ին, Սարգիս քահանայի խնդրանրով: Լրացումը կատարած է Գրիգոր սարկաւագ 1218ին. — Զեռ. Նոր Չուղայի, թիւ 26:

Մեծ հաւատնականութեամբ իր գործն է նաեւ.

7. — Նարեկ, ուղղագիծ երկաթագիր: Մտացող Կոստանդին. — Զեռ. Երեւանի, թիւ 4095:

Միջնեցի Գրիգորի մանրանկարչական արուեստը շահնկան է այն հանգամանքով, որ Հայաստանի մէջ ծաղկած են ունչն դէպի կիլիկեան նոր ուն տնցումի ընթացքը կը ցուցաբերէ:

## ԺԳ. ԴԱՐ

### ՍՑԵՓԱՆՈՍ ՔԱՀԱՆԱՑ

(1155? - 1215?)

Մաղկող Մտեփանոս քահանայ ծնած է ԺԲ. Դարու երկրորդ կիսուն ենթաղարար: Զինքը կը տեսնենք երզնկայի Աւագ Վանքը, ԺԳ. Դարու սկիզբը. իրրան նշանաւոր ծաղկող: Իր գործներէն ծանօթ են երկու հատ, Աւետարան մը եւ Տօնական-ձաւընտիր մը:

1. — Աւետարան, 1201ին, Աւագ Վանքի մէջ, գրած եւ մասամբ ծաղկած է Մտեփանոս քահանայ, իսկ Յովանէս երէց մասնակցած է ծաղկումին եւ նշարած է պատկերները: Մտացող՝ Մտեփանոս քահանայ (ոչ զրիչը). — Զեռ. Երեւանի, թիւ 10359: Արտաշէս Մաթեւոսեան, Բանքեր Մատենագարանի, թիւ 9, էջ 158 հ. :

2. — Տօնական - ձաւընտիր: Դրիչ՝ Վարդան Թին. Կարնեցի (1200 - 1202), Աւագ Վանք, երզնկա: Նկարող՝ Մտեփանոս: Մտացող՝ Վասուսի եւ Հոփիսիմէի որդի պատրոն Աստուածատուր Բարերդցի (+ 1202): Կազմուած է 1206ին, Ղազարու Վանքին մէջ (Մուշ). — Ծուցակ Զեռ. Մշոյ, էջ 1: Յիշտ. Զեռագրաց, թիւ 319: Զեռ. Երեւանի, թիւ 7729:

Հստ Գարեգին Կթղ. Յովսէփեանի, «Զեռագիրը մանրանկարչութեան տեսակէտով առաջնակարգ արժէթ ունի . . . ուշադրութեան արժանի հայ-արար եւ սելչուկեան արուեստների համեմատութեան տեսակէտով» (Յիշտ. Զեռ., էջ 722):

Այս ծեռագիրը այլապէս նշանաւոր է իր մեծութեամբ, գրուած հաստ մագաղաթի վրայ՝ պատրաստուած 600 հորթերու կաշիէն, կը կըուէ 32. թիւնկարամ: Այս ոչ միայն մեծագոյն ծեռագիրն է հայերէն լիզուով, այլ նաեւ աշխարհի մագաղաթեայ մեծագոյն ծեռագիրն է:

## ԿՈԶՄԱ ԳՐԻԶ

(1155 ? - 1220 ?)

Կողմա գրիչ եւ ծաղկող ծնած է ժԲ. Դարու երկրորդ կիսուն սկիզբը հաւանաբար: Իր գրչական գործունէութիւնը կ'ընդգրկէ 1205 - 1219 թուականները: Այդ շըրջանէն ծանօթ են չորս Աւետարաններ, գրուած միջին երկաթագրով եւ նկարացարք: Առունք են.

1. — Աւետարան, 1205, Խարբերդ: Ստացող՝ Երաժիշտ Թորոս քահանայ: — Հ. Բ. Վ. Մարգիսեան, Մայր Յուցակ Հայ. Զեռագրաց Վենետիկի, Ա. Հատոր, 1914, էջ 397-402: Գարեգին Կթղ. Յովսէփիսան, Երշատակարանը Զեռագրաց, Անթիլիսա, 1951, էջ 603-4:

2. — Աւետարան, գաղափարուած «ի ճշմարիտ եւ փառաւոր աւրինակէ», որոյ մականուն Կողուան»: Պատուիրատու՝ Վարդան Կրօնաւոր. — Թորգոմ Արք. Գուշակեան, Հանդէս Ամսօրեայ, 1924, էջ 520: Թիշտ. Զեռագրաց, էջ 663-4:

3. — Աւետարան: Ստացող՝ Կոստանդին Եպս. Ռապնայ. — Տրդատ Վրդ. Պալեան, Մաղիկ լրագիր, Կ. Պոլիս, 1891, Մայիս 18, էջ 3:

Հաստ ցուցակագրողին, այս ձեռագրին խորանները, զարդերը, պատկերները եւ զարդագրերը «ճաշակաւոր շինուած, սքանչելի, զմայելի գեղարուեստ են եւ ոսկեցօծեալ»:

4. — Աւետարան, գաղափարուած Բարյաննա Անապատին մէջ (Խարբերդ), «ի փառաւոր աւրինակէ, որոյ Մուրդանեցի կոչիցի», Խաչեր քահանայի համար. — Թիշտ. Զեռագրաց, էջ 801-804: Սիոն, 1958, էջ 220-221:

## ՄԱՐԴԱՐԵ ԱԲԵՂԱՅ

(1160 ? - 1230 ?)

Իր անունով ծանօթ է մէկ Աւետարան, որուն գրիչն է Յակովը: Գրուած է Հաղթամ՝ 1211 թուին: Ձեռագրին ուղղիցը եղած է Մխիթար Քոբայրեցի: Նկարչական աշխատանքը կատարած է Մարգարէ արեգայ: Աւետարանը կազմուած է Հռումոսի Վանքին մէջ, Արքահամի ձեռքով: Ստացողն է Սահակ արդ. Անեցի, որդի Խոմանոսի եւ կատարի: Սահակ արեղայ Աւետարանը նուիրած է՝ իրենց կողմէ Սրբուառնի վանքին մէջ շինուած եկեղեցիին:

Այս Աւետարանը ունի մանրանկարչական բարձր արուեստ, եւ մեծարժէք է Հաղթատի զպրոցի գրչութեան ուսումնասիրութեան համար:

Սոյն ձեռագիրը հետագային կոյուած է Գետաշէնի Աւետարան, երկար ժամանակ գանձակի մօտ: Գետաշէնի եկեղեցիին սեպեականութիւն լինելուն պատճառով. — Զեռ. Երեւանի, թիւ 6288:

«Նկարիչ Մարգարէի Արուեստը» խորագրով յօդուած մը գրած է Վ. Հ. Մաթելիսեան, Պատմա-Բանասիրական Հանդէսին մէջ (1972, Ա., էջ 77-89):

(1)

Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ

